

Ի յաշազկոտ բանսարիուին  
Բը նուռենէ մազապուր,  
Զարմանագեղ ծընունք նոր  
Ընծայէ բաւականին:  
Ի ստուերաց ամաց դարուց  
Ընկճէ ընհա մահու կոծ,  
Մայրըն դարուց հանգերձեալ  
Բառնայ ըզչումի իւր 'ի վեր:  
Առ ամուսինըն դիւրախաբ  
Դիարձեալ՝ այսոկս բարբառի.  
« Ձաշխարհիկ զար և ճետ  
Արմատոց մերոյ ազգին »:  
Ի դշարեր անդաստանէն,  
Որ 'ի խուեւ արօսացեալ,  
Զիարդ այժմիկ ընձիւլէ  
Այզանի ջով, բարունակ:  
Կոյս այս ուղիղ վերամբարձ  
Ի յանցուածոց, և անմեղ.  
Ծնաւ՝ ևէթ 'ի խալիւլ  
Ըմսաբուսիկ ուծն հին:  
Դրսիս է սա ամսածածուկ  
Լուսազարմից 'ի հրեղինաց,  
Կինըն նուագեալ, Երգըն Երգոց,  
Եւ աղբերակն կընքեալ:

Նորափետուր, ոսկեգիսակ  
Սա աղաւնեակ պանծուլի,  
Յաղիից զրանդեաց թըռուցեալ  
Յաղիաւոր տապանէն:  
Ովչիր, դուսար օրիորդ  
Ակընկալեալց յափտեանց,  
Ո'վ լի չորհօք ողբբական  
Դուսարը միակ պաշտօնիլի:  
Երթ աճնաց և զարդացիր,  
Զափիչ օձին և կրուսաս.  
Կոխան արկեալ առաթուր  
Պարկետագեղ ընդ ոտիւքի:  
Ընդ Եւայի յանցեան 'ի մեղս  
Սեր և ծնունդ Ադամոյ,  
Հընչէ յորդւոց վերայ դեռ  
Դառնակըսկիծ նորին մայն:  
Սա աւասիկ մայն դըստրիկ  
Լեցի վըրկել և սփոփիւ...  
Դադարեցէք յարտասուաց'  
Որ ծնանելոցդ էք 'ի ըցա:

Թուրք. Հ. Ա. Շ.

Կոստ. Արմեն.

## Բ Ա. Ր Ո Յ Ա. Կ Ա. Ն Խ Ն Դ Ի Բ Մ Ը

### ԿԵՆԴԱՆԵԱՑ ԴԵՄ ԱՆԳԹՈՒԹԻՒՆ

Արեւելան գեղեցիկ զրոյց մը կ'աւան-  
դէ՝ որ խեղճ մարդուն մէկն 'ի միջօրէի բո-  
ցատոչըր արեգակնան տակ պտըստելու. ա-  
տեն, հիւանդ խոզ մը տեսաւ որ արիւնա-  
թաթաւ ու վիրապից ընկեր էր ճամբուն  
վրայ, Ճանճերն՝ որ ժողովուած էին վիրա-  
ցը վրայ, և ցաւն ու ծարաւն կը տանչէին  
խեղճ կենդանին Ուզերոն իսքն խսկ կեն-  
դանւոյն նման տկար և ոգեսպատ, անա-  
պատին ամայութեան մէջ ոչ ջուր ունէր  
ողորմելոյն ծարաւը անցընելու, և ոչ ալ  
բաւական ոյժ տեղափոխելու զանիկա ու-  
րիշ տեղ, Ուստի ոտքով միեց զանիկա  
մեղմով մացարուտի մը վրայ, ստուերի  
տակ: Արդ, մահուընէն ետքը երբ Յաւի-  
տենականն կը չափէր գատաստանին առ-  
ջև իր արդարագատ կըոյն մէջ այդ մար-  
դուն աղէկութիւններն ու գէշութիւնները,

կըոյն թաթերն այնպէս հաւասար եկան,  
որ Աստուած կը տարակուսէր թէ ինչ վը-  
ճիւ տայ: Այն ատեն յանկարծ երենալով  
խոզը՝ ելաւ կըոյն վրայ և իր ծանրու-  
թեամբը թեքեց զկիռը աղէկ գործոց  
կողմը:

Արդեօք այս զրոյցն բարյական սկըզ-  
բան մը թելագրութիւն չէ: և չապացու-  
ցաներ թէ կենդանեաց հոգ տանիլն ներքին  
կրօնական աղղեցցութենէ մը յառաջ կու-  
գայ: Ուզերին ու խոզին պատմութիւնը  
կը յենու քրիստոնէական սկըզբան մը  
վրայ, սիրոյ օրինաց մէկ մասն է, որ ինչ-  
պէս կը պատուիրէ սիրել զընկերն, նոյն պէս  
կը թելագրէ զթութեամբ վարուիլ  
կենդանեաց հետ, 'ի պէտք և ոչ յանպէտս  
գործածելով:

Որ կենդանիս գութն՝ այժմեան աղգաց

ընկերական յառաջադիմութեան մէկ արդինքն է. որ արգէն իսկ հասարակաց բարյականութեան մէկ մասն էր, բայց զժժամատաբար մոռցուած էր մինչեւ հիմաւ Գաղղիա, Անգղիս ու Գերմանիա, և ուրիշ եւրոպական քաղաքակիրթ ազգեր՝ ընդունեցան այս սկզբունքը՝ թէ պէտք չէ կենդանիքը անօգուտ տեղ տանընել: Անգղիական օրէնքրութեան այս մասը շատ կատարելագործուած է. ունի օրէնք մ'երեսուն և մի յօդուածով, հրատարակեալ յամին 1834 յուլիսի 30ին, որ կ'ուղղէ ու կը կատարելագործէ Վիկտորիա դժխյին թագաւորութեան երկուասաններորդ ու երեքտասաններորդ ամաց մէջ նոյն նիւթոյն վըրայ հրատարակուած օրէնքները: Արգէն 1850ին վճռուած էր օրէնք մը տասն և երեք յօդուածով առանձին Ակովոփոյ համար, 1844ին ուրիշ օրէնք մը ձիոց սպանման վրայ, և 1872 ու 1873ին ուրիշ օգտակար օրէնքներ ծովային ու ճանապարհութեան սպանալով անոնց դէմ՝ որ այս օրինաց հակառակ կը գործէին:

Նոյն իսկ Աստրիա յետամասաց չեղաւ յայսմ քան զԱնգղիա: 1866 ամին օրինագրութենէն առաջ, 1781 ամէն սկզբեալ պաշտօնական տասն և եօթն վիրտ, հրաման ու պատուէր կար Աւստրիոյ ու Հունգարիոյ մէջ կենդանեաց գործածութեան վերաբերեալ: Նոյնպէս Գաղղիոյ, Խավալիոյ, Զուիցերիոյ, Փելցիոյ, Հունանուայի, Բրուսիոյ, Շուէտ-Նորվիէկիոյ, Տանիմարքայի ու բոլոր գերմանական տէրութեանց մէջ այլ և այլ օրէնքներ հաստատուեցան կենդանեաց անզթացեց դէմ: Սպանիա միայն գուրք է այս տեսակ օրէնքներէ. բայց ընդհանուր ըլուր քաղաքականացեալ ծողովուրդը համոգուած են որ կենդանեաց դէմ անգթանալն հակառակ է ուղիղ բարյականի:

Բայց գժուարութիւնն այն է թէ ինչպէս որոշ ու պայծառ կերպով տալու է անգթան սահմանը: Կրնանք երեք քասու քամնել զայն: Անզթութիւնն այն կենդանեաց դէմ՝ որ ի ծառայութիւն և ի մասնութ կարգեալ են մեզի. Անզթութիւնն այն կենդանեաց դէմ՝ որ ի հաճոյս են, և Անզթութիւնն այն կենդանեաց գէմ՝ որ ի հաճոյս են, և Անզթութիւնն այն կենդանեաց գէմ՝ որ ուսումնական քննութեանց կ'ենթարկուին: Ետուա-

յութիւն ըսկելով կ'իմանանք որ մեզի համար կ'աշխատին ու կերակուր կ'ըլլան մեզի: Անզթանալ է բեռան կամ ջոյ կենդանեաց, թէ բոլորովին աշխատութեան ժամէն գուրք աշխատցընելն զանոնք, ու թէ աշխատութեան ատեն անպատճուռ ու անխնայ հարուածելն: Տարակոյս չկայ որ կենդանեաց գէմ անգթութեան գործերն ափսարակիլի են ամեն առթի մէջ. բայց կենդանիքը ժամէն գուրք աշխատցնելու մասին պէտք է ուշ դնել իւրաքանչիւր տիրոջ անձնական վիճակին: Կան մարդիկ որ անխնայ կը գործածեն կաղ ու տիկար կենդանիներ, կարող ըլլալով անոր տեղ ուրիշ մը փոխանակել: Այսպիսիք ուրիշ բան չեն մոտածեր՝ բայց եթէ գործերնին առաջ երթայ, և ամենկերն փոյթերնին չէ կենդանուոյն կրած տագնապն ու նեղութիւնը: Կան գարճեալ այնպիսիներ ալ՝ որ խորհըրդով հիւանդ կենդանիներ կը գնեն, որպէս զի անխիղն ուղաճնուն պէս գործածեն: Մարդ մը որ առանց հարկի կ'աշխատցնէ սաստիկ տկար ու հիւանդ կենդանին, ըլլածն յայսնապէս անզթութիւնն է և հակառակ ուղիղ բարյականի: Հատ անգամ ձիապանք ու կառապանք կ'անդթանան կենդանեաց գէմ, վասն զի չեն կատարեր իրենց պահանջած ծառայութիւնը. բայց պատճառը իրենք են, որ չեն գիտեր կենդանուոյն հետ վարուելու կերպը: Կենդանեաց հետ գէլ վարուին, գրեթէ միշտ անօգուտ է, վասն զի հրամայողին կամքը ըմբռունելու համար՝ պէտք եր որ աւելի բանաւոր ըլլային:

Մեծ փոյթ կը տանին հիմա Անգղիոյ մէջ սպանգանոցը կենդանեաց տեղապիտութեան. մանաւանդ երբ մայ գործածութիւնն շատցաւ ու կենդանեաց վաճառականութիւնը յաճախեց: Նոյն իսկ Միաբան-Նահանգանդաց կառավարութիւնն գրազած է այս բանիս. իրեն մտածութեան նիթ ըրած է կենդանեաց տեղապիտութիւնն եթէ ընդ ծով և եթէ ընդ ցամաքը: Անզթաբար կը հարուածեն խեղճ կենդանիները կառաց ու նաւաց մէջ զետեղելու համար. և կը կուտեն զանոնք անձուկ տեղ մը, թաղրով հօն անջուր ու անկերակուր, և երբեմն նաև առանց օդափոխութեանն ցամաքային է, կառքին ցնցմունքին սաստիկ կը

վիրաւորուին խեղճերը, և երբ իրենց սահմանուած տեղը կը համսին, բոլորովին անկարող կ'ըլլան շարժելու. և այն ատեն իրենց առաջնորդն ալ ուրիշ միջոց չունի զիրենք քալեցնելու, բայց եթէ հարուածել անզթաբար:

Կենդանեաց ուրիշ մէկ տանջանաց պատճառն ալ մարդկանց հաճոյքն է, որոնք զուարճանալու համար՝ կը փակին այնպիսի տեսակ կենդանիներ որ երբէք չեն ընտանենար, և կամ կը տանջեն զանոնք զուարճութեան համար: Հարցուցին ումանք թէ արդեօք որսորդութիւնն ալ հաճոյից կարգէն է: Հասարակաց կարծիքն պատասխանեց թէ ոչ, վասն զի մեր խընդիրն այն չէ որ կենդանեաց կենաց խնայենք. որովհետեւ բնութիւնն արդէն այնպէս սահմանած է որ ոչ միայն մարդկութիւնն կենդանեաց մսով մանափ, այլ և կենդանեաց շատերն իրարմով. հարկն խնդրոյ ու վէճի տակ չընկնար. յինքեան ունի իր օրինաւորութիւնն ու բարոյականութիւնը: Խնդիրն այն չէ թողու կենդանեաց ապրիլ աւելի կամ նուռզ, այլ չի պատճառել զգայուն արարածոյ մ'անօդուատ նեղութիւն. և ահա այս սկըզբամբ որսորդութիւնն եպերելի չէ: — Գալրվձկնորսութեան, յիրաւի ցաւալի տեսարան մ'է տեսնալ ծովափան վրայ ձկանց շարատանջ մրցումը մահուան կետ: Կարելի չէ արդեօք կենդանի ձուկ չի բերել 'ի ձկնարանն. անտարակոյս 'ի սկըզբան մեծ կորուստ կ'ըլլուի, բայց անշուշտ շահադիտութիւնն կը գտնայ մէկէն այդ անպատճէութեան առջեն առնելու հնարքը, որ բնդ մէջ ձկնորսութեան ելլալով:

Բայց կենդանեաց դէմ աւելի սաստիկ անզթութիւնն ուսումնական փորձերն են. Գերմանացի իմաստառէր մը չէր կրնար մտածել այդ բանին վրայ առանց 'ի գող ելլալու: Երբ ուսման կը պարապէի 'ի կէթինկէն, կ'ըսէ նոյն ինքն, առիթ ունեցայ տեսնալու թէ որչափ անօգուտ ու բազմատանջ փորձեր կ'ընէն խեղճ կենդանեաց վրայ ուսումնական քննութեանց պատրուակաւ: Ըստ իս հազիւ երբէք ընելու է այդ փորձերը. կարելորագոյն ու անհրաժեշտ օգտի մը համար, և զայն ալ հասարակաց բազմութեան առջեն հրաւիրելով նաև զրժիկն, որպէս զի այդ բարբարուոս զոհն որ պիտի կատարուի զիտու-

թեան սեղանոյն վրայ, կարելի եղածին չափ բազմաց օգտակար ըլլայ, և ոչ թէ ամեն բժիշկ իրեն համար առանձին փորձեր ընէ: Բայց այս օրուան օրս ամեն ողորմելի բժիշկն ալ կը կարծէ թէ իրաւունք ունի չարչարելու ու նեղելու անզորմաբար խեղճ կենդանիները, լուծելու համար այնպիսի խնդիրներ՝ որոց լուծումը կը դտնուի արդէն շատ ժամանակէ 'ի վեր գրոց մէջ :

Համոզուած ենք որ օրինադրութիւնն բաւական չէ ընդհանուր խօսելով՝ վերանորոգելու մէկէն զբարս և զբնաւորութիւնս. բայց ինչ ինչ բաներու մէջ նոյն զօրութիւնն ունի ինչ որ կրօնքն. կարգի կը դնէ ընկերական խղճմտանքը ու հասարակաց կարծիքը: Ընդհանուրի համար, այս ինչ բան թոյլ տրուած է ըստեն նոյն է եթէ բաէինք որ անտարբերեայ բան մ'է: Գիշեն անզնք որ իրենք իրենց օրինազիրն կ'ըլլան, բայց շատ աւելի քիչ անզնք որ կը բողոքեն հաստատուած օրէնքի մը գէլ: Նոյն իսկ թէ որ գէշ ըլլայ, բայց շատ աւելի թէ որ համեմատական ըլլայ սրտի բարի զգածման մը: Կ'ըսեն ոմանք թէ անկարելի է բառնալ ազդու կերպով՝ կենդանեաց դէմ եղած անզթութիւնները, վասն զի խեղճերն չունին լեզու որ բողոքեն ու արտնջան և թէ որ մէկ անգամ մը հասարակաց առջին զործուի այդպիսի անզթութիւն մը ու պատժուի, հազար անգամ ալ ծածուկ կը գործուի, և անծանօթ ու անպատիծ կը մնայ, կը պատասխաննենք ասոր որ կան ամբողջ ազգեր՝ որոց մէջ նենդութիւնն պատուաւոր բան մը համարուած է: Բայց զրուի այդպիսի գործ մը վատահարմաւ ընող պատիծ մը, և ամեն առիթ մէջ պատիծն հասնի վրան, և ահա մէկէն ժողովրդեան մուրին մէջ այդ գործն որ առաջ գովելի եր՝ կ'ըլլայ եպերելի ու ամօթալի: Նոյնը կրնայ ըստուի նաև ուրիշ շատ բաներու համար ալ: Թէ որ օրէնքն ազդու կերպով արդիլելու ըլլայ կենդանեաց դէմ անզթութիւնն, այն առեն մանկանց գաստիարակութիւնն ալ կը համաձայն նոյն օրինաց, և ունակութիւնն կ'ըլլայ բնութիւն: Թէ որ օրէնքն չկարենայ վրայ համնիւ ու պատճել մէկէն տուներու մէջ գործուած անհամար անզթութիւնները կենդանեաց դէմ: և ոչ իսկ 'ի զիւղորէս՝ ուր չեն գտնուիր ոստիկանու-

թեան պահապանք, գէթ կրնայ քիչ տուենուան մէջ ուղղել հասարակաց բարոյականը:

Կ'ըսեն դարձեալ, որ եթէ օրէնքն տարբերութիւն մը չդնէ օգտակար ու ընտանի կինդանեաց և անօգուտ ու վայրենի կենդանեաց մէջ, այն ատեն կը բազմանան վասակար կենդանիք, և անկարելի կ'ըլլայ անոնց չնջումը: Այլ մենք դարձեալ նոյն պատասխանը կու տանք, թէ մեր միտքը այն չէ որ կենդանիքը մահուանէ ազատենք, վասն զի ոչ որ կրնայ մերժել թէ կենդանիքը սպաննելը՝ ընդհանուր խօսելով՝ կարեռ է և երբեմն կարի օգտակար. այլ պահանջանիս այն է որ նուազ չարշարանօք սպաննենք զանոնք. և ըստ կարելոյն զթութեամբ: Խակ վայրենի կենդանեաց դէմ անդթանալն ալ այնպէս է իբրև. թէ ընտանի կենդանւոյ մ'անգթանայինք: Ըստ օրինաց, Անգղիոյ մէջ կատու մը բանի սպաննողն 123 ֆրանք տուգանք ունի, իսկ Գաղղիոյ մէջ 15. և արգիլուած է փետել ողջ աղաւնին և ուրիշ թոշուններ: Փակարանի մէջ արդելեալ կենդանեաց ջուր ու կերակուր տալու անհոգացողն 20 շլիին կը տուժէ. կենդանին անգթաբար գործածողն 3 ստերլին, սաստիկ հարուածողն ու վիրատորողն ալ 5:

Յայտնի ճշմարտութիւն մ'է որ մարդ մը որչափ ազնուանայ, իրեն մօտ եղող անձինքն ալ նոյնչափ կ'ազնուանան, և որչափ գթասիրտ ուներութելլայ, նոյնչափ ալ այլք իրենք զիրենք իրեն կը նուիրեն: Կենդանի մը բարեգութ ու մեղմաբարոյ տիրոյ ձեռքին մէջ կը կրկնապատէ իր հուրթիւնը ու ծառայութիւնը: Մինչև հիմա կենդանեաց տուած կրթութիւննիւ կը նմանէր քիչ շատ այն կրթութեան զոր տղոց կու տայինք. որուն զիլաւոր տարերքն էին բռնութիւն, պատիժ, հարուած ու բանտարգելութիւն: Եւ սակայն ինչպիսի հըլութիւն և անձնանուէր ծառայութիւն չի տեսնուիր Արաբացւոց ձիոց վրայ, հետերնին սիրով ու գգուանօք վարուելուն համար, ինչպիսի միաբանութիւն չի տիրեր ընդ մէջ որսորդին՝ որ կը սիրէ իր շունը, և շան՝ որ կը սիրէ իր տէրը: Կառաց ձիերն սովորաբար անկրթ ու ապուշ կ'ըլլան. բայց տեսնուած է այնպիսի միեր ալ՝ որ տէրերնին մասնաւոր զթութեամբ վարուելով հետերին, մեծ քաջութեամբ հետեւ կ'ըլլան:

Թիւն ցուցած են, և չեն թողած որ կառապանն խարազանը վեր առնու և ոչ ալ սպառնալիքաց ձայն հանէ: Պատերազմի մէջ իր տէրը սիրող ձին կարծես մասնաւոր պարտք մը կը զգայ պահելու նորա կեանքը հազարակաց վտանգէն: Գիտէ թէ ի մահ երթալ և թէ փախչել ի մահուանէ պէտք եղած ատեն՝ իր տիրողը կեանքը ասլրեցը նելու համար: Ո՛չափ պատերազմիկ ձիեր անձնական քաջութեամբ ազատած են իրենց տիրող կեանքը: — Կ'երկարէր խօսքերնիս թէ որ ուզենայինք հօս պատմել մի առ մի հաւատարիմ շան մարդկան մատուցած ծառայութիւնները. անանկ որ գուցէ ամենացն որ ունի գովասանական գէպք մը շան վրայ պատմելիք: Լսած ենք որ ի Պելճիա և ի Հոլանտա կը լծեն շուները պղտի կառքերու, որոնք կը բերեն ՚ի քաղաքն ամեն պէտք եղածն. հաց, միս, ընդեղէն, փայտածուխ, և ուրիշ ամենօրեայ պիտոյից կարեոր բաներ: Այդ կենդանիքն քանի որ կը միրեն իրենց տէրը ու կը սիրուին փոխադարձ, ամեն ջանքերնին կը թափեն լաւ ծառայելու իրենց. և կը կրեն սիրոյ զօրութեամբ այնպիսի ծանրութիւններ, զոր անկարելի է որ կարենային կրել հարուածոյ զօրութեամբ:

Հոյանտական գլուցին բոլոր նկարուց մէջ երեւելի է Պ. Պօղոս Բողդէրի նկարն, որ կը ներկայացնէ զլրիկու երկրային արքայուրեան մէջ: Այս պղտի հազիւ մէկ մետր նկարն շատ իմաստ կը պարունակէ իր մէջը, կրնանք ըսել թէ փոքրիկ աշխարհը մ'է: Փափուկ ու լուսաւոր առարկայի մը վրայ կը պարզի գեղեցիկ կանաչութիւննը, և կը ճօճնեն հօն փոքրիկ ծառեր: Ամենէն նուաստ ճճն ալ, ինչպէս և ամենէն փառաւոր կենդանին, խմբեալ են Որփէսի իրենց թագաւորին չորս կոտոր, և կը հանգչին ոտիցը տակ լի գոհութեամբ, մինչդեռ քերթողն կ'երգէ զընութիւն քնարաւ: Այս նկարն կը վկայէ որ քաղցրածայնութիւնն միջոց մ'է և զանքանս անգամ հպատակեցնելու, հակառակ ամենէին մեր այժմեան սովորութեան: Ցաւոց աղապակն զոր կը լսենք իսեղմ արաբածոց բերնէն կատարեալ անհամաձայնութիւն մ'է բնութեան ձայնին: Հանդարտենք ուրեմն խեղճերուն աղաղակը ըստ կարելոյն: